

ՄԱՅՐԻԿ, ՏԱԽՆ ԵՐԹԱՆՔ

Մեծ գիւղին հայկական վերի թաղի լոյսը չէին վառեր երկու օրէ ի վեր, ու պրազակայ պարտէցներու եւ այդիներու բնակիչները կեդրոն հաւաքուած, կը սկսէին առառուան կանուփ ժամերուան, ոմանք նոյն խնկ մինչաղին, իրենց բեռները կապէլ ու պատրաստ գտնուէլ Հայէպէն զալիք բեռնատար ինքնաշարժերուան մէջ տեղաւորուելու, բուռն ալ իրենց գոյքերով: Գիւղին երէցը տարի մը առաջ լէիր էր իր հօտը ու ապահով կողք մը ապաստաներ, չսեճնելու համար ելի՞ց կերակա թշուառութիւնը: Պիսի ելէր ամբողջ գիւղը ու թերեւս քանի մը օրէն տասնվեց տարիներու շինութիւն մը եղող բարգաւած աւանց զասարկանալ իսպան, իր տեղը տալու համար Անասոյուէն զալիք իսպան պաղթականներուն:

Թաղին մէջ բարեպաշտուհի համբուռ ունէր Տիկին Անթառամ ու ինքն էր որ տարիէ մը ի վեր, մօտակայ գիւղին երէցը դիրնք ժիթիթարելու եկած օրերուն, իր ճեռքերովը կը բանար սկսիակ մասին ու նշանարին իմուրը, իր արտերուն մաքոր ցորենէն ըշշակայ զրազացին մէջ աղացած ու երկու անդամ շարժադէ անցուցած ալիւրով: Գիւղը ամրող պիտի ելիք, բայց այցելու հովիւը իր գիւղն էր այդ օրերուն, իրեններուն ու իր հօտին հետ ծովու նամբուլ գէպի թարթուս իջնելու:

— Փանոսին հսկէ՛ քանի մը վայրիկան, ևս հիմա կու գամ լսաւ Անթառամ իր էրկան, եկեղեցի երթամ ու վերջին անդամ մը մօմս վառեմ Սասուածամօր պատկերին առջնէ . . . :

Լուսինը արինոս դաշոյնի մը պէս կախուեր էր գիւղին սարակին վրայ ու արեւին

լոյսը տակաւ կը քաշուէր հեռուի դաշտերուն ու պարտէցներուն գոգերուն մէջ:

Տանը ափիկ մը բեռները կապուած էին արդէն ու իրենց միակ ապազայ յոյսը եղող հայիւ չորս տարու Փանոսիկ կը քննար անկողիններու կապուած հակին վրայ, դրան ետեւ:

Անթառամ ներս մտաւ տաճարէն. մինակ էր, իր մանկութիւնը յիշեց, երբ հազիւ վեց տարեկան աղջիկ, սասնըորս տարի առաջ ներկայ էր եղեր եկեղեցւոյ հիմնարկէրի մեծաւանդէս արարողութեան: Այս գեղեցիկ, քարաշէն տաճարը քանի մը ժամ յետոյ ինքնը ընթաց կը առած պիտի սեանէր արդէն: Դողգուն քայլերով գէպի սեղան յանալցաւ. վեր եկաւ աջ կողմի մարմարեայ աստիճաններէն, սրաի տրափումներու տակ, ձեռքովը վեր մերցուց խորհրդանոցի կապոյտ փոքրիկ վարդոյրը ու աշշերուն վրայ համբուռելէ յետոյ Սուլր Ակիշը, զայն իր ծածկացին մէջ վարչամակած, հետը առաւ ու համբուռելէ յետոյ անդամ մըն ալ տաճարին սեղանը, դուրս եկաւ, անոր գուռը փակելով ամուր մը: Երբ տան մօտեցաւ, հալէպի բեռնակառքերը հասած էին արդէն ու մեծ ճամբուն աջ եղբին վրայ կարգաւ շարուած: Արեւը տիսուր ծիրանի մը ճգեր էր գիւղը եղերող արտերուն վըրայ: Անթառամ իր երիտասարդ մարդուն կատքերէն մէկնաւ մէջ անդաւորեց իր գոյքերը, մէկ երկու պարկ ցորեն, պարկ մը ծառիւ, պատէկի հաւերուն մեծկակ վանդակ, կը, գիւղին խոնա օդին տակ արեւի մը պէս բացուած քանի մը թաղար թբաշուշան ու ծիրանի ճառէն կտրած ու ճառէն կտրած ու ճառէն կտրած մէջ

փաթթած մտողաշ տունկ մը, իր հասնելիք բաղադրին կամ գլուզն մէջ զայն կրկին տղն-կելու պարտէզի մը անկիմնը, իբր յիշատակ իր գիշական աշխատանքն ու ծեռու բերած բերքերուն: Գիւղին բոյրը այժերը հովիւ Մարգարի հետ օր առաջ Քրանսացի սատիկան զինուորի մը Նակողութեամբ մեկներ էին ար-դին ու վերջին անգամ մըն ալ կծելուզ Ամը-դի պարարտ արօտավայրերուն չորցած իո-տերու խոզանները, հասած էին Օմար-Սազի սահմանապահ պահականոցին առջեւ, հնակ մտնելու համար Սորբիա:

Փանոս, թխաղէմ այդ չորուկ մանչուկո, ճաշճային երկրի մը տենդու զաւակը, կը քը-նանար գեռ անկողիններու կապոցին վրայ, ո-րուն ձակերուն մէջ փաթթէր էր մայրը անոր մանկութեան կափորրանը, Սորբիոյ ազատ հոլիի վրայ զայն մօս օրէն կրկին սազելու, դալիի նոր երեխային համար:

Անթառած ծոնեաց մանկան վրայ, զայն փաթթէց իր վրայի ծամկոցվը, բազկացը մէջ առաւ եւ մտաւ բենատարին մէջ՝ երբ փոքրիկ կը քնանար գեռ: Մէկ ժամ շտեւց. քառասուն թռնակառքերու առաջն կարա-ւանը պարարտ էր արդէն ճամբաց ելլելու դէպի ի հաշէպ:

Անթառամ ուշագրութեամբ կը գիտէր չուրջի ոսկի դաշտերը. փոքրիկ աղջնակ մո՞ն էր երբ տարիններ առաջ իր ծնողին հետ կը հեռանար Տչօրթ-Եօլի կամ Չորք Մարզպա-նի հայրենական պարտէզներէն, բայց չէր յիշեր սակայն անոնց ծիրանեկոյն նարիջ-ները: Անկէ ի վեր դուրս ելած չէր բնաւ ի բնեն նոր հալբենք աւանէն, բայց գիտէր որ հասնելիք մեծ քաղաքը Հայէկ հայշաշատ կեղուն էր, որուն պատմական ելլեղցիին պիտի կրնար յանձնել իր պատած սկիբը, իր ջիզմիկ աղօթթերուն հետ: Ծոնկերուն վրայ քնացող Փանոսիկ չարժում մը բարա բեռնակողին էր յոզնած աշուքն է, ու կարծելով չորս անդամ նորին մէջն է, նորին քնացաւ:

Կարաւանը, լո՞ւռ, իր ճամբէն կ'ընթա-նար, իր ընդարձակ պաշտօնայտուն մէջ գրկերով հարիւր քան ընտանիք: Բոլորին ալ այնպէս

կը թուէր որ քիչ մը անդին տեղացի նոր ոս-տիկաններ պիտի կցնէին այդ հսկայ կարա-ւանը, ու զիրենք ես պիտի տանէին: Անցեր էին արգէն Սուրբա Փաշայի արիւմու զըր-ուակներով հարուստ քարաշէն կամուրջը ու մտացած Ծինահիյէի:

Ամրգի գաշտը առտուան տաք արեւին տակ կ'եփէր: Կարաւանը կանգ առաւ թրա-կա կողքի աւաննին ծայրը, ուր հաւաք-ուած էին բոլոր Հայերը: Շատեր վար իջան, պատառ մը հաց ուսելու եւ ջուր խմելու: Տեղույթ իրենց պղակիցները օրերէ ի վեր կը սպասէին զիրենք Հայէկ ծուլիք կառքե-րուն, այնքան անհամբեր գարձած էին: Շա-տեր ուղեցին կարաւանին մէջ նետուիլ, օր առաջ ազատելու համար հարեւաններու կա-կածելի ակնարկներէն: Իրենց ըստեցաւ որ վերադարձող բռնակառքերը երկու կարա-ւան եւս ընելէ յետոյ Գրլգ-Խանի համար, զի-րենք ալ պիտի փոխադրէին նոյն քան ապա-հովութեամբ:

Փանոսիկ կը քնանար գեռ, երբ կարաւանին չարժումովը կրկին արթնցաւ, բայց այս ան-դամ չզնացաւ: Փոքրիկ աչքերովը սկսաւ շորս կողմը դիտել: Այս անգամ հօրը բաղկա-ցը մէջն էր եւ ուրախութեամբ կ'ուսէր տանը այժերուն կաթէն շինուած պանիրը, թխրակ շերտ մը անոյց հացին հետ: Իրեն այնպէս կու դար որ ամէն առտուան պէս, այդ առտուն ալ իրենց պարտէզը Կ'երթային, ուր մայրը վեչ յետոյ զինքը դաք ծառի մը շուռին տակ ու քացի հասակակից տղոց հետ օրն ի բուն իշաղէն ու քնանակ յետոյ, երեխիյն, մարը մտնող արեւան հետ, կրկին իրենց տունը պիտի վերադառնային . . . :

Կէսօրուան ուղիղ երկու ժամ կար երբ կարաւանը կանգ առաւ Այն-Ճէլֆի, թրքա-նամ սահմանագլուխը, ուր ժամեր պիտի տեւէր թուղթերու եւ զոյքերու ու զիստանե-րու ծալքերուն մէջ հաւանարար պահուած ոսկի գրամներու չարաշուր քննութիւնը: Այստեղ եւ զամանակ կատարուած քննութիւնը: Այստեղ ու զամանակ պիտի կատարուած քննութիւնը, ու ժամանակ պահուած ոսկի գրամներու չարաշուր քննութիւնը: Այստեղ ու զամանակ պիտի կատարուած քննութիւնը:

դեղեցիկ էր ջրառատ այդ կայանը: Յոյս վկար որ չուսում ճամբար պիտի ելէր կարաւանը: յուսահանո՞ ծառի մը չուքին տակ նըստեցաւ, ու Փախոսիկ գետնէն ժողված քարերուն հետ խաղալէն յոդեած, քնացաւ մօրը ծովանկերուն վրայ: Անթառամ ուսերուն նետած սեւ ծածկեցի կէսը փոքրիկն դէմքին վրայ երկարեց ու ինքն ալ գլուխը կպցոց ուսիի ծառին, որուն կախանչ ճիշտերը հարսի քողին կախուած արծաթ երկար թելերուն պէս վար կիշխային, անոյն զովութիւն մը տալով չորս դին:

2300 տարիներէ ի վեր իբր արքունի պողոտայ ծառայող այս պատմական ճամբան դարբեր էր բանուկ ճամբար մը ըլլալէ, այն օրէն ի վեր ուր թթական ուժեր Սանճաքիւ ալիքի էին: Այն-Ճէֆիի ճամացինն առնմանապահ քննիչներն ու սստիկան պահակները իրենց բովանդակ գործունէութեան մէջ էին, ժանրամանորդն քննելով իրենց բնավայրը կամաւորապէս վրող հայոց այս առաջնին կարաւանին բոլոր դոյլերը: Գիտէին որ այս կամաւոր արտապայթը սարսափելի հարուած մըն էր իրենց չունեցած արժանապատութեան: Կրնային շատ աւելի նեղութիւն պատճառել, բայց քաջ գիտէին որ Ֆրանսա իր հոգատար թեւերը կը տարածէր տակաւին հայկական այս տեղահանութեան վրայ ալ: Հայէր արտօնութիւն ունիէի իրենց բոլոր դոյլերով վրայի դիմունութեան վերաբռնելու հայէս: Ունաց շատ բարակը մաղեսու, քննութիւնը յառաջ տարին այնքան՝ որ օքնին դէմ մեղանչած չըլլային: ։ ։ ։ Եարժավարներու պետը, Խաչէր, մեկնումէր առաջն աղղանչանը տուաւ, ծառերու շուքերուն տակ ու մացաներուն ետեւ քնացող իր ընկերները հաւաքելու, ու միւս կողմէ ոչիարներուն պէս ճամբուն երկու եղերքներուն վրայ արեւին տակ կէս մը քնացող ու արծունուն մնացող աւելի քան վեց հարիւր զաղթողները իրենց բեռնատարներուն վրայ հանդիւ: Անթառամ ուշադրութիւն ըրաւ որ իբր մարդը տեղէն չի շարժիք, զիտանով հանդերձ որ այդ թշուառ երիտասարդը խուլ էր, առանց սակայն ճամբ ըլլալու, ու այս ընդհանուր տարած զորութիւն դիմ էր կի կայանը, տարածիններու բամակին վրայ կամ չորիներուն «խորչին»ներուն մէջ, այս անզան

շուց Փանոսիկը ու էրկանը ձայնեց որ պատրաստուին:

Փոշիի ահազին ամպ մը բարձրացաւ դէպի վեր: Ելից այս առաջն կարաւանին մասնակցողները զինուորական կարգապահութեամբ իրենց քառակուսի տաշտերուն մէջ տեղաւորուեցան, երբ Խաչէր երկրորդ ու վերջին աղղանչամբ կուտառ արքէն: Աւատած էր օրինական ամէն քննութիւն: Մէջ քաղաքներու յաստուկ հարսանեկան թափորի ինքնալարդի տողանցքի մը նման, քառասուն թվուակարքերը, բուրգին ալ վարիչները սըրտոս, անճունէր Հայրդիններ, բուրգն ալ երիտասարդ, Կը քալեն դէպ ի յառաջ, դէպ ի Հայէպ, զմայելի կարգապահութեամբ:

Այն-Ճէֆի, որ Անտիոքի ժօտակայ հրաշամի ջրվէժներուն ակն է, այլեւս չերեւար. չեն երեւար նոյնպէս թթական պահակները: Ազատ հողի վրայ անած, անոնք կը սկսին երգել ու իրենց հետ երեւել կու տան հարութեաւոր գալթողներուն, որոնց մէջ սկսին, ինչ զարմանալի երեւոյթ, երգող չկայ: Վա՞խիր, յուր զո՞մը արգեօք ինեղեքը ին իրենց մէջ երգելու մէրն ու ենանդը: Վարիչները ուշադրութիւն կ'ընեն որ երիտասարդ չկար բնաւ այդ տապահին կարաւանին մէջ: Աւ երիտասարդ գրեթէ բնաւ չպիտի գանուէր զալիք կարաւաններուն մէջ ալ: Տարիէ մը ի վեր Սանճաքի բուրգ հայ երիտասարդները մէկով, երկուքով, անշմար գաղթեր էին արքէն:

Փանոսիկ, արթնցած, կը գիտէր շուրջի մնդարձակ դաշտերը: Իրեն միշտ այնպէս կը թուէր որ գրացի ու ծանօթներու խօմբով պարտէ կ'երթային, ուր պիտի վերագտնէր պարտէզի մէջն սահող առուին եղերքը դրած թիթեղէ չըլլացը, իր այնքան սիրած խաղալիքը: Անապատի արեւը կ'այրէ զիրենք ու հարիւթիւններուն: Հայրենիք մըն էր մէջէն կու տար իրենց: Հայրենիք մըն էր, իր մալոր գեղեցկութիւններով, հայրենիք մը՝ մերթ զուարթ ու մերթ տխուր յուշերով, որ այս անզամ փոխանակ քալեւու դէպ ի իր կայանը, տարածիններու բամակին վրայ կամ չորիներուն «խորչին»ներուն մէջ, այս անզան



Փոքրիկն Փահոս ձիվնիքնամ

Կ'ընթանար, ի՞նչ երջանկութիւն, բեռնատար ինքնաշտերու ընդարձակ տաշտերուն մէջ, և ուր կարելի եղած էր տեղաւորել նոյնիսկ իրրի ազգուած հայրենիքի մը կենսանիթթը ե՛ իրենց ձաւարը, ե՛ւ ալիւը, ե՛ւ ոսպը, ե՛ւ պարտէցի հաւոցը, ու առուներու եփերը հսկայ ոսմրի մը պէս ամող... մեղադաւարը, դենորակ ու մեծոցի: Ալաշխն բնեանատարին մէջ նստողները անզամ մը երկուք ցածը իջնելի եւ կրկին վեր բարձրանալի յիտոյ, արեւուն ալամանդէ պայծառութեանը տակ տեսան հսկայ միջնարերդը քաղաքին: որ չորս հազար տարիներէ ի վեր, ամէն ուղղութեն: իրեն գերկերուն մէջ եկող կարաւաններն ընդուներ ու պաշտպաներ է ու մանաւանդ լուռ, համբ վկան է եղեր զարերու անպատճիլ և զեռներուն, ոռոնք մէջ սակայն ամէնէն քստոնելին տեսեր է ու լուռ լցաեր 1915ի ահաւոր օրերուն: Այս նոր կարաւանը, տակաւին իր ետեւն գալիքներով, զարմանալի պի-

տի թուէր վիթխարի սփինքսի մը պէս արեւուն տակ անմոռունչ խոկացող միջնարերդին...:

Քաղաքին հանրակառքի գծին ուղղութեամբ կարսեանը զարձաւ քառուղին անկինը, ու կանդ առաւ քարաշէն մեծ շէնքի մը առնեւ, որուն ընդարձակ գալիթին երաթիթէ գուռներուն միջեւ ահազին բազմութիւն մը, զմայլելի ու յուզում առթող եռանդով մը, վար կ'իջեցնէր հայրենիքին բեռները: ինչ որ պէտք էր հայրենիք մը կոչուելու համար, բոլորը հո՛ն էր, ընդարձակ գալիթին մէջ, ինամով քովի քով գրուած: Մաքուք անկողիններու կապցներ, սենեակի կահեր, վաղակներով հաւ ու սակեր, աշխարհի քաղաքական տիուր լուրերը և իրենց հայրենիքի մօտալուտ քանդան լուրերը իրենց բերող ուստիօն, ծանրը պարկերով մէջն տեսակ հացանատին, ծաներու չոր կոճեր, ու այն բոլորը որ պիտի օգնէր նոր զԱՅԹԵՆԻԹՐ կիստելու: Տար անզամ բեռ իջեցնելէն ձեռքերը յոդնած պատճի մը բազուկներուն մէջ սեղմած թաղաքը վար ձգեց, զետնի քարերուն վրայ: Շատեր չարտաչափ նկատեցն այս փոքրիկ աննշան աղջուք: Բոլորն ալ իջած էին արդէն ու տեղաւորուած՝ գլուխի ճամագրուած ու յարգարուած վերնատանն մէջ, ու այժմ տարածուած իրենց անկողիններուն կիսարաց ծալքերուն վրայ:

Փանոսիկ իսկոյն գտեր էր քովի սենեակներէն իր փաղին ու զրացի պարտէզներուն հասակակից տղաքը, ու կ'աճապարէր վար իջնել մարմարեայ աստիճաններէն, այս յոյտով որ հո՛ն պիտի գտնէր իր զիւղին պարտէզը, հովանուու ծառերով ու ... առուին քովի պիտի զտնէր նոյնպէս իր փոքրիկ ջրաղացը: Զարմանքով չորս կողմը կը նայէր, բայց ամէն կողմ, ընդարձակ, քարայասակ բակին մէջ, քա՛ր էր միայն, ո՛չ մէկ հառ, ո՛չ մէկ կանանչ: Հոյնին տրամեցաւ սաստիկ զպաց որ օտար էին իր բոլոր տեսանները ու այդ ընդարձակ բակը հեռու էր իր պարտէզին նմանելիք: Զովէց հալալ իր ընկերներուն հետ, ու հանդարտ հոդիկով մը նստեցաւ բակի քարե-

րուն վրայ: Անթառամ, իր խուզ կրկան օդ-նութեամբ, կրցեր էր անդաւորութիւն իրենց ցոյց տրուած անկինը, ուր կոկեկ մը, բայց միշա առժամաքար, գերեր էր իր «բոլոր ունեցածները»: Անծանօթ մարտիկ չկային չուրջը, բոլորն ալ իր թաղին ծանօթներն էին: Առոտն արշալոյսին, զեռ իրենց պարտէին ու տան մէջն էին, ու այժմ վերջալոյսին, հեռացեր էին խապառ իրենց համար սիրելի եղող երբեմնի հայրենիքն: Վար իշաւ հասակակից կիներոց հետ, Փանոսիկը փնտուելու ու պատուածը բան կերցնելու անոր: Տեսաւ որ պատէկը, մինակուկ, նստեր էր գետնի քարերուն վրայ, սրտարեկ ու յոգնած: Խորհեցաւ որ ճամբու խոնջնքն էր զինքը ձգողը: Տղեկը, մայրը տեսնելուն, երբ լաւ մը համզուած էր որ սուար տեղ մը բերած էին զինքը, նախ հանդարտ, բայց ասկաւ աղեկիզ ձայնով մը սկըսաւ ըսել մօրը:

— Մայրիկ, տո՛ւն երթանք...

Առաջին պահուն, անհշար անցաւ բակը գտնուող բազմութեան համար, Փանոսիկի լացը: Անթառամ ի զար փորձեց լուցնեւ պատէկը. ան սկսած մանկական անենի ու հոգեկան լացը խառնել իր տակաւին թերթալ բառուած.

— Մայրիկ, տո՛ւն երթանք...

Ամէնքը տուամին շուրջը հաւաքուեր էին արդէն: Այս առաջին կարաւանին սրտէն փրթող առաջին եղերավէպն էր արդէն, որ սեւ գիրքի մը էջրուն նաևն կը բացուէր հետք-հետէ ու կը տարածուէր դպրոցի գաւիթին ընդարձակ տարածութեան վրայ, մինչ իրին կունը հանդարտորէն կ'իջնէր մեծ քաղաքի Սալիպէ թաղին վրայ:

Անթառամ չդիմացաւ իր տղում տակաւ սաստկացող լացին. յանկարծ իր գիւղին եկեղեցին յիշեց, ուր մաեր էր մթնչաղին, պատարագի սկիւցը վերցնելու, որ այժմ իր գոյցերուն մէջն էր...: Տեսաւ որ բոլոր շուրջնները կուլային: Ուրեց խնայել անոնցմէ այդ պահու վիշտին ծանրութիւնը: Մուեցա Փանոսիկին վրայ, ուղից վերցունել ու վերտանիլ, թերեւս հայրը կարենար լուցնեւ իսեղծնին սրտապատառ լացը: Ի զոր, ասկայն: Ան աւելի սաստկացոց իր լացը: Աչքին ո՛չ մայր կը տեսնուէր, ո՛չ ի իսաղի ընկենները, եւ ո՛չ ալ այդ անձանօթ ու օտար բարմութիւնը: Անոր տղու հոգիին մէջ աշխարհ փոքրիկ պատարագի մը վերածուեր էր, իր հայրենի տունը, իր պարտէզը, հօգեղորը շնանձ թիթեղէ իր ջրաղացը...: Բակին մէջ ամէն շունչ դադումբը էր կարծեն ու մէկ ճայն կը լսուէր.

— Մայրիկ, տո՛ւն երթանք...

X

Այդ տունդ հեռում մնաց, այժմ, թըշուա՛ն, զոհուա՛ծ տղայ:...: Սես կոռունները միայն քու պարտէզիդ հիւրն են այժմ, ու տունը նըդ վաղու աերակ մը պիտի ըլլայ, բայց քու անմեռ ցեղնեգ հողին պիտի կրնայ շուտով նորը շնել, ուր պիտի մեծնաս ու մոռնաս քու այսօրուան լացը: Հազարներու տեղ, որոնք հեռացան իրենց հայրենի տունէն, դուն ես որ բոլորին համար կ'ազագակիս.

— Մայրիկ, տո՛ւն երթանք...

Այդ քու տունդ զուլումի աշխարհին մէջ թողուցիք, հէք մանկիկ... ու պիտի շտեսնես զայն անդամ մըն ալ:

ԱՐՏԱԿԱՆՉԻ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՅ
Հալեպ, 18 Տուլիս 1939

